

ՄՏԵՆԱՇԱՐ «ՇԱՆԹ».— ԹԻԻ 1

4288

Առկուսք Ըօն Քօղտյուկ

ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹԵԱՆ
ԺԱՅԹՔՈՒՄ

Թարգմ. Գերմաներէնէ:

Մ. Կրօթիչ Պարսաճեան

ՏՊԱՐԱՆ «ՇԱՆԹ», Գալաթիա
1912

83

4-78

28 JUN 2005
20 OCT 2009

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ՇԱՆԹ».— ԹԻԻ 1

83
4-78

Առկուսք ճօն Գօղէպուէ

ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹԵԱՆ
ԺԱՅԹՔՈՒՄ

Թարգմ. Գերմաներէնէ
Մ Կ ր Թ ի չ Պ ա ռ օ ա մ ե ա ն

460

ՏՊԱՐԱՆ «ՇԱՆԹ», Դալարթա
1912

24 .05. 2013

9288

ԱՌԻԿՈՒՍԹ ՖՕՆ ՔՕՑԷՊՈՒԷ



(ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ)

Գերմանացի կասակերզակ բանաստեղծ Աուկուսթ Ֆօն Քոցեպուէ, ծնած է 1761 Մայիս 3ին, Վայմարի մէջ:

1777ին Ենայի համալսարանը կը մտնէ եւ 1778ին ալ Տուխսպուրկինը՝ իրաւագիտութիւն ուսանելու համար. սակայն աւելի բասերական գործերով զբաղեցաւ, եւ Տուխսպուրկի մէջ հիմնեց գեղարուեստական բասրոն մը: Երբ Ենայի իրաւագիտական դասընթացը լրացուց՝ իբրեւ փաստաբան Վայմարի մէջ հաստատուեցաւ: 1781ին կոմս Կեօրցի բեղադրութեան վրայ դէպի Փէրերսպուրկ ուղեւորեցաւ, ուր, զինուորական ֆաղաֆապէսին մօտ ֆարսուղարի պատժօն ստանձնեց: 1783ին Ռեվալի մէջ դասաւորի օգնական եղաւ, եւ 1785ին, երբ էսսըրնի զինուորական սեղակալին աղջկան հետ ամուսնացած էր, էսսլան գաւառի խորհրդարանին նախագահ անուանուեցաւ, ուր ստացաւ նաեւ ազնուականութեան տիտղոս: Իր ամուսինին մահէն վերջ Բարիզ նամբորդեց, եւ հրաժարելով Ռուս պէտական ծառայութենէն՝ 1795էն սկսեալ ապրեցաւ Ռեվալի մօտ իր Ֆրիսթըրալ կալուածին մէջ: Այս միջոցին գրեց «Գամահանոյքս կրտսեր գա-



1223-85

ւակները», եւ Բանե ւելի բասերախաղեր. 1798ին Վիեննայի արժուքի բասրոնին իբր սեօրեն հրաւիրուեցաւ, սակայն բազմաքիւ անպատեհութիւններու պատճառով երկու ամիս վերջ, հրաժարեցաւ եւ մեկնեցաւ դէպի Ռուսիա: Բայց դժբաղդ զուգադիպութեամբ մը, 1800ին ռուսական սահմանին վրայ, իբր կասկածելի, ֆաղափական հեղինակ մը ձերբակալուեցաւ ու դէպի Սիպերիա անտրուեցաւ: Ֆարեպատեն դիպուած մը զայն կրկին վերադարձուց իր անտրավայրէն: Երիտասարդ ռուս մը, Քրազնոփոլսի, բանաստեղծին փոքրիկ տնայնակներէն «Պետրոս Եւծի անձնական ձեռագրի կառուպանը» աշխատութիւնը—անուղղակի ներբողեան մը Պօղոս Ա. ի վրայ—, ռուսերէնի բարգմանած էր: Այս բարգմանութիւնը Պօղոս Ա. ի համար այնչափ հանելի բուեցաւ, որ ո՛չ միայն հեղինակը Սիպերիայէն ետ կանչել տուաւ, այլ անոր նուիրեց Լիֆլանսի մէջ բազաւորական ստացուած 4000 ռուբլի, Փետրուպուրկի գերմանական բասրոնի տեսչութիւնն ալ անոր յանձնելով: Քոցեպուէ իր այս անտրը կը նկարագրէ հետեւեալ աշխատութեան մէջ. «Լեւոնիս Եւսեփի յարի» (2 հատ. Պերլին 1801, նոր սլագրուք. 1802 եւ 1803):

Կայսեր մահէն վերջ բասրոնի տեսչութեան պատճօնէն կրկին հրաժարեցաւ, Վայմարի մէջ, յետոյ Ենա, մինչեւ որ 1803ին Պերլին վերադարձաւ, ուր գիտութիւններու Ակադեմիան ընդունուելով Կարլիպ Մերլըի հետ հրատարակեց «Անկեղծները»: Երկուքը միասին հակառակ կուսակցութիւնը կազմեցին, Կեօքի եւ իր գաղափարակիցներուն դէմ: 1806ի սկիզբը Քոցեպուէ գնաց Քեօնիկսպերկ, ուր, իր կուսակցական նախագիծերով հարուստ՝ «Բուսիոյ երկու պատմութիւնը» խմբագրութեան համար, իրեն բոլոր տրուած էր այնչեղի դիւանէն օգտուիլ: Սակայն եւ այնպէս Գերմանիոյ մէջ պատահած

ֆաղափական դէպքերուն հետեւանով, 1806ի վերջերը պարտաւորուեցաւ Ռուսիա փախչիլ, ուր 1807էն ի վեր Էստլանսի իր նվարցէն կալուածին մէջ ապրելով, Նաբոլեօնի եւ Ֆրանսացիներուն դէմ պայքարեցաւ սրամարտութեան բոլոր զենքերով, մասնաւորաբար «Երկու» (Քեօնիկսպերկ 1808-10) եւ «Շարիք» (1811-12) թերթերով: 1814ին Պերլինի մէջ «Պուս-Գերման ժողովրդական թերթ» մը հրատարակեց: Ասկէ անմիջապէս յետոյ, Քեօնիկսպերկի մէջ, բուսական տեսչութեան իբր ընդհանուր հիւպատոս անուանուեցաւ, ուր ի մէջ այլոց զրեց շա՛ս միակողմանի աշխատութիւն մը. «Գերմանական կայսրութեան պատմութիւնը» (I եւ II հատ, Լայպցիկ 1814-15 շարունակութիւնը Ռիսթրի կողմէն III հատ. 1832): 1816ին Բեթրուպուրկի արտաքին գործերու պատճօնատան մէջ խորհրդականի պատճօնը տրուեցաւ իրեն: 1817ին 15000 Ռուբլի տարեթուակով իբրեւ ուսիկանական-ֆաղափական յրետ Գերմանիա ուղարկուեցաւ, 1818ին «գրական շարքեր» մը հրատարակեց, որուն մէջ իր երգիծանքն ու հեզնանքը, ամէն ազատական գաղափարներու, գաւառական սահմանադրութիւններու, եւ մամուլի ազատութեան վրայ բախեց: Այն արհամարհանքը, որով մասնաւորաբար երիտասարդ սերունդի ոգեւորութիւնը կը հալածէր, զբռնեց վերջապէս հիւանդ, մոլեգին Կարոլոս Լուսվիկ Սանցը՝ սպաննելու Քոցեպուէն, որ Սանցի դատոյցի հարուածներուն տակ, Մանհայմի մէջ ինկաւ:

Քանի մը բոլոր փորձերէ վերջ Քոցեպուէ հրատարակեց «Օրբընպերկեան ընտանիքի ցաւերը» անունով վեպը, եւ չորս հաւաքածոյ նկարագրական «փոքրիկ զբուածներ» ու. սակայն գլխաւորաբար երկու բասերախաղեր՝ «Մարդուն ասեկութիւնն ու զինչը» եւ «Հնդիկ

ներք Անգլիոյ մէջ», կարն ժամանակուան մէջ մեծ հաւանութեան արժանացան: Ընդհակառակը իր համբաւին մեծապէս վնաս պատճառեց «Տոբոբ Պարսք» երկարէ հակասով» անուն վաստահաբաւ գրութիւնը, զոր հրատարակեց Քրիստիան Ժամկանուհով:

Իրեւ կասկերգակ բանաստեղծ եւ ժողովրդական ողբերգակ, Քոնգէպուէի սրամտութիւնը, խօսակցութեան քերեւութիւնը, նկարագիրներու հարսար վերլուծումը դիրքներու պայծառ նկատողութիւնը եւ զգացումի անբայառ ձիւրք անվիճելի են: Ընդհակառակը, իր մօտ կը բացակային արուեստի մտանդութիւնն ու ազգային բարոյականի զգացումը: Իր սրամարիփական գործերուն քիւր 216ր կ'անցնի: Տակաւին այսօր անմոռանալի մնացեր են իր աշխատութիւններէն հետեւեալները. «Գեւեման փոքրիկ հաղափայտներ», «Հրաւեր»ը, Մանկատիկներու ծնծկումները: «Մարդուն ասելութիւնն ու զիզը», «Նառանակութիւնը», «Այծեամբ», Աղբառ բանաստեղծը» եւ ուրիշներ: Իրեւ բողոքի ուժգին արտայայտութիւն, երբ մարդը իր ոչնչութիւնն ու սկարութիւնը կը զգայ, նշանաւոր է անոր «Գուտանաստրեան Ժայռում» բանաստեղծութիւնը:

Արդի ժամանակներու բարեբաղակ սիրուած բանաստեղծներէն ոմանք, բոցէպուէան բարոնի գանձասունէն լաւագոյն արդիւնքներ փոխ առած են: Իր սրամարիփական ամբողջական երկերը յոյս տեսան 40 հատորներով, որոնցմէ շատերը արդէն հրատարակած է Ռեֆլանի «Ռեփրէրգալ—Պիպիոթէֆ»ը:

Քոնգէպուէի կենսագրութիւնը գրած են Քրամեր(1820) Տեորիսի (1830), Ռապանի «Իր կեանքն ու ժամանակը» (Բարիզ 1893):

(Քաղուած Brockhausի Համալսնագիրտարանէն)

ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹԵԱՆ ԺԱՅԹՔՈՒՄ

Ա՛հ, ո՞վ եմ ես, և ի՞նչ պիտի ընեմ հոս,
Վազրերուն կամ կապրիկներուն միջև.
Ինձմով ի՞նչ կ'ուզէ ընել Աստուած,
Եւ ինչո՞ւ համար ստեղծեց զիս:
Արդեօք հեծեծանքը կուրծքիս
Անոր ականջին օրհնարանութիւն՝
Եւ թշուառութիւնս ալ իրեն համար ցնծութիւն ու հրօճուանք է:

Ա՛հ, ինչո՞ւ համար ծնած եմ ես:
Գոռա՛, մողեղնէ՛, վայրի՛ փոթորիկ.
Փայլատակէ՛, կրա՛կ, որ զիս կ'այրես, կը լափես:
Ինչպէ՛ս, ջախջախուած ճճիին
Թոյլ տրուած չէ՞ արդեօք նաև դալարուիլ,—
Որպէս զի մարդը կենդանիներուն աւար
Եւ կամ հրեշտակներուն հեղձանքն ըլլայ,
Աստուած մը, դաժան ու բարկացող,
Չայն մերկ նետեց, թափուր երկրիս վրայ:
Ու ան արցունքով յառաջացաւ, որովհետև ստիպուած էր,
Իրեն համանմաններուն մէջ.
Իր կեանքի առաջին նշանն եղաւ՝ արտասուել,
Եւ ողբի մրմունջն ալ՝ ողջոյնն առաջին:
Ո՞վ դուն էակ, ամէն պակամներով.
Միջակութիւն մը թշուառ և հպարտ:
Տիրոջն առաջին նշանը խօսեցաւ.

Իր առաջին հրեշտակին,
 «Վարը, քու կրտսեր եղբայրներուդ վրայ նայէ՛,
 «Տե՛ս, հոս ու հոն ամբոխը խառնիճաղանչ .
 «Օղնեղու համար մեղմօրէն վա՛ր սաւառնէ՛,
 «Զգեստաւորէ՛ իւրաքանչիւր վայրի կենդանի .
 «Իր բաշերը տո՛ւր առիւծին,
 «Ամէն մէկ թռչունի՛ փափուկ աղուամազ .
 «Տո՛ւր կարայներուն փետուրէ անկողին
 «Եւ կեղեւ մը՝ ամէն մէկ ծառի .
 «Տո՛ւր ձկներուն իրենց թեփը,
 «Եւ պատեան մը կրիային .
 «Տո՛ւր թրթուրներուն խողակներ փափուկ,
 «Եւ անցի՛ր մարդուն ալ քովէն :»
 Եւ գործադիր հրեշտակը
 Թշնամացաւ իր կրտսեր եղբօրը .
 Մարդը միայն, փոխանակ ծածկոյթի,
 Ստացաւ ամօթի զգացումը խղճահարող :
 Արդ, վայրկեան մը ուշի ուշով և աւելի մօտէն
 Առանձնաշնորհումները զննեցէք ամէն մէկուն ,
 Մարդը, թագաւոր արարչագործութեան,
 Մնափառօրէն կը պարծենայ,
 Բանականութեանը վրայ . օ՛հ, ինչպէս ականջներուս
 Մուրացկի հպարտութեամբ այս բառը կը հնչէ :
 Ափսոս ձեզի՛, դո՛ւք; ունայնամիտ խենդեր,
 Որ կուռքի մը կ'երկրպագէք :
 Եթէ ան զձեզ, հոս ու հոն, ձեր կեանքի
 Ամբողջ տեւողութեանը մէջ կը մոլորեցնէ .
 Մեռնելու պահուն ալ կը սորվեցնէ դողալ, վախնալ,
 Եւ ձեր մահն ալ կը դժուարացնէ :
 Առանց որոնումի և առանց հողածութեան,

Անձանօ՛թ՝ տառապանքին ու մահուան սոսկումին,
 Իրիկունը, ինչպէս նաև առաւօտուն ,
 Ամէն շուն կը լափէ պատառիկը իր հացին,
 Միայն դո՛ւք մարդիկդ—ա՛հ, յախտենապէս,
 Ձեր մահը կ'ողբաք անդադար .
 Միայն դո՛ւք, թշուառ արարածներ, գիտէք
 Թե՛ և ե՛րբ պիտի մեռնիք :
 Եւ դժոխքի տարակոյսը, կասկածը,
 Ինչպէս որ յայտնութեան գիրքն ալ կ'ըսէ,
 Ձեր կուրծքերը կը լեցնեն փափաքներ, հակառակ ձեր
 կամքին ,
 «Պիտի ասլըբ՛մ թէ ոչ .
 «Այս անհողի փոշին
 «Հողիին միայն պատեա՞ն կուտայ
 «Թէ ես ծա՞ղրն եմ Աստուծոյ :
 «Եւ կամ կողոպտ՞ւտը փտութեան :
 Ձեր իմաստութեան գեղեցիկ պտուղները
 Տեսէ՛ք ահաւասիկ . ան կոյր է .
 Ձեր ուրախութիւնները քերթուածներ են ,
 Բանականութիւնը մանուկ մը տկար :
 Աշխարհ մը, զոր ոչ ոք կը ձանձնայ,
 Եւ գերեզմանի մը ստուգութիւնը .—
 Օ՛հ, ա՛յս է այն մեծ անդունդը,
 Որ մեզ անասուններէն կը բամնէ :
 Ամէն մէկ գառնուկ, հաղիւ ծնած ,
 Իր մօր շուրջը արդէն կ'ոտնուէ ,
 Ամէն մէկ վառեակ հաղիւ արևուն ողջունած ,
 Արդէն կը գտնէ իր կերը սակաւիկ .
 Միայն մարդը, այդ երկոտանի կենդանին ,
 Ո՛չ մէկ քայլ կրնայ հեռանալ .

Եւ ստեղծագործութեան հպարտ զարդը,
Առաջին անգամ քաղի և ուսել պարտաւոր է սորվիլ :
Անձկութիւնը, կարիքն ու օրինակը
Այսօր անոր կը սորվեցնեն քաղի և ուսել .
Վաղը ան կ'ուզէ աստղերը չտփել,
Եւ դէպի լուսինը բարձրանալ .
Կ'երազէ յաւիտենական տեւողութիւն մը,
Կ'որոնէ, կ'աղօթէ, կը կողկանձէ, կը տքայ, ու կը գո-
ռայ .

Եւ ժամանակի ու յաւիտենականութեան մէջ գտնուած
Բարձր պարիսպին վրայէն կը ցատքէ :
Հպարտ մարդէն անբաժան են
Կիրքերը տիրապետող,
Որոնք անչափ են ու անսահման .
Շուայտութիւնն ե՛լ ազանութիւնն ե՛լ նենգութիւնն,
Եւ վրէժխնդրութեան թունաւոր թարախ .
Փառամոլութիւնն և հպարտութիւնն երջանկութեան մէջ,
Մահուան սարսափ ու ապրելու բուռն տենջ :
ձիւրաններ, ախուսներ զէնքերն են
Բոլոր մեղի ծանօթ կենդանիներուն .
Եւ մարդոց համար ստեղծուած են միայն
Բառեր, սուրեր, նայուածքներ և քոյն :

Երբ դեղեցիկ գարունը ամէն ազգի
Կենդանիները կը զուգաւորէ,
Մարդը ամբողջ կեանքին մէջ
Աճնատուր եղած է, սլաքի մը, խայթոցի մը
Որուն անուան է ցանկութիւն,
Որ անոր գոյութիւնը կը լափէ,
Եւ յաճախ, տակաւին իբրև տղայ,
Անոր կը մատուցանէ թոյն՝ քաղցր մեղրով,

Եւ դէպի դերեզման, անոր ճաջբուն վրայ,
Ծաղիկներ կը ցանցնէ, խաբեպատիր կերպով :

Երբ ալեւոր մը ութսուն տարի շարունակ
Խոյս կու տայ յաւիտենական մահէն,
Հարցուցէք անգամ մը այդ ծերուկին ,
Թէ արդեօք ան ստուգիւ ծերացեր է :
Հաշուեցէք միայն ինչ որ անոր տելորդ կը մնայ
Երբ դուք անոր հայիւր տեսնէք,
Դուք պիտի տեսնէք, որ
Անոր ասեղի մը չափ բան չի մնար .
Կիան ի տեւողութեան մէկ ութերորդը
Մանկութիւնը զայն խաբած է,
Եւ վերջին ութերորդն ալ
Առաջինին պէս սահած, անցած է .
Անհամ, առանց ըմբոջինեկու
Առանց զգալու և անհամբուր :
Եւ կեանքէն ձանձրացած վիճակին մէջ
Մահը կուզայ տանելու զայն,
Կեանքի կէտը ամբողջովին
Գողցեր է քունը,
Իսկ միւս կէսին մէջ եղբայրաբար
Բաժնուած են հիւանդութիւն, ցաւեր ու վիշտ :
Կեանքի արշալոյսին ան արտասուած է,
Կէս օրը եզած է սաստիկ ջերմին,
Եւ ո՛հ, երեկոյդ, վերջալոյսդ, թշուառ ալեւոր,
Փոխանակ կազդոյրի և զովութեան վիշտ կը բերէ քեզ :
Երբ այդպէս կեանքը կը վերջանայ
Տունէ տուն գնացէք և ամէնուն հարցուցէք .
Կա՞յ մէկը որ գո՛հ ըլլայ
Իրեն բաժին ինկած վիճակէն :

Փափաքներուն կը յաջորդեն նոր իղձեր .
 Նո՛ր իղձեր, նո՛ր տառապանքներ,
 Եւ վերջին բաղձանքը, զերեզմանը,
 Ձի հեռանար մարդուն սիրտէն :
 Սիրտէ՛ն . հակառակ այն բեռի՞ն
 Որ զայն հոս գետնին վրայ կը ճնշէ .
 Երբ, հալածուած ու ատելի դարձած
 Ո՛չ մէկ բարեկամի մխիթարութիւն զայն կը կաղզուրէ :
 Երբ, չարախօսուած ու անծանօթ,
 Իր հացը կը թրջեն միայն արցունքներ,
 Կայծակները իր գիշերը կը լուսաւորեն,
 Եւ մարդկային ատելութիւնը զայն աշխարհէն կը տա-
 րագրէ :

Տեսէ՛ք, ինչպէս կը մրցին
 Ամէն բարիք աղաքանել, սեւցնել ու պղտիկցնել .
 Եւ երբորդի մը պատիւը գողնալ .
 Երագող, անհեքեք և ցնորավիս,
 Կը կոչուի այն մարդը, որուն անոնք կը նախանձին,
 Անդադար և առանց հանգիստի
 Որեւէ բիծ մը, աղա մը կ'որոնեն,
 Մինչև որ գտնեն բարի գործի մը մէջ .
 Ա՛հ, այն ատեն մե՛ծ է ուրախութիւնը .
 Անդգամօրէն կը քաշքշեն ու կը խօսին .
 «Թշուառ եզրօր մը տկարութիւններն են
 Միայն պարզապէս, և մերկապարանոց »

Փոխանակ մոլորեալը զգաստացնելու,
 Անոր տկարութիւնը երեսը կը դարնեն,
 Չայն կը կշտամբեն ու իրարու կը հաղորդեն,
 Չարդարելով, չափազանցելով,
 Դայթողները խայթելու համար

Անախորժ սրամտութիւն ու հեզնանք կը ինտունն,
 Գետնէն կը վերցնեն ցելս ու հապճեպով
 Կ'արձակեն ինկածին վրայ :

Երբ յուսահատութիւնը փափուկ սրտի մը մէջ
 Չարհուրելիօրէն կը պեղէ ու զայն կը խռովէ,
 Երբ թշուառ մը, դժբաղդ մը իր ց'աւը կը զգայ
 Աւելի ուժգին, աւելի ներուժ .
 Անոնք կը խօսին . «Սո՛ւտ է,
 «Այս տառապանքը բանաստեղծութիւն է .
 «Մե՛նք ալ անոնց պէս սաստիօրէն զգացեր՝
 «Ու կրեր ենք դառնութիւնը կեանքին :»

Երբ աղքատութեան խաղաղ հիւզակներուն մէջ
 Սիրտիս արիւնը դադրի այլևս հոսելէ .
 Երբ երբորդի մը արտասուքները
 Չի՛ս ալ արտասուելու հրապուրեն .
 Երբ ունեցած փոքրիկ ողորմութիւնս
 Կարեկցութեան ու ողորմութեան համար նուիրաբերեմ .
 Երբ ամէնը, ինչ որ ունիմ,
 Կարենամ բաժնել անխորհրդարար,
 Աստուա՛ծ, դո՛ւ գիտես, թէ ես կը զգամ,
 Ինչ որ կը խօսին իմ արցունքոտ ու խոնաւ աչքերս :
 Բայց սիրտերը պատեաններուն մէջ,
 Կը տեսնեն զայն ու չեն հաւատար .
 Չայն իմաստունօրէն կը խճրծեն ու կը կշտամբեն
 Եւ գիւրազգածութիւնը,
 Մանկական մտացի կատակերգութիւնը,
 Եւ վիպական սնտոխաբանութիւնը :
 Երբ խեղճութիւնը սողացող քաղաքացին
 Կը ճնշէ և Պղուտոնի դրօշին տակ

Հարուստին ամէն ինչ կը ժպտի,
 Երբ անարդ ոսկիրն վրէժինդիր կայծակներուն առջև
 Ծնունդը, աստիճանը և յաճախ
 Յանդուգն մոլութիւնները կը հովանաւորուին,
 Եւ դամբանի առաքինութեան սաղմոսը
 Կը շփոթեն լսողութիւնը բզքտող
 Ոսկիի դիւթական հնչիւնին հետ .
 Երբ իշխանական շուայտ ճաշ մը,
 Աստուածուհիի մը կարծր պողովատիկը
 Կակուղ մոմի մը կը վերածէ .
 Մեծի մը բարեւ ձեռք բերելու՝
 Եւ անառակ կնոջ մը վայելքի սիրուն
 Արդարութիւնը ոտնակոխ կ'ըլլայ,
 Օհ, անգամ մը միայն փորձեցէք,
 Դուք միայն, աղիւ հողիներ, ակուանիք կրճակեցէ՛ք,
 Ծիծաղով ձեզի պիտի պատմուի .
 «Արդեօք Աշխարհը խռէալ մըն է :»

Հեռու . դէպի խաղաղիկ խուցս . . .
 Ձիւ կը լափէ, կը հիւծէ այս կրակը :
 Անէ՛ծք Աշխարհին ու իր թշուառութեան .
 Անէ՛ծք մարդկային բովանդակ ցեղին :
 Այսօր կը սպաննէ քեզ այն, որ երէկ
 Տակաւին եղբայրաբար կը շրջապատէր :
 Կրնա՞ս դուն ստել, կրնա՞ս թշնամանել,
 Մեծարելի, բարի հիւր մըն ես :
 Շողոքորթել, փաղաքուշել, զրարանել,
 Կրակը իւզով արծարծել, փոխանակ մարելու,
 Դաշունով ծակել կոնակը,
 Նախանձի ժանիքները առաքինութեան դէմ ստել,
 Եղբայր եղբոր դէմ գրգռել,

Եւ ասոնց հետ մէկտեղ աղօթել ու երգել
 Սուրբերուն առջև . —
 Եթէ դուն այս բոլորը կրնաս, քեզի կը յաջողուի
 Մարդ յորջորջուիլ մարդերու մէջ : —
 Ա՛խ, ո՛վ կրնայ ինձի վերադարձնել
 Կեանքիս առաջին օրը .
 Երբ ընծիւղը մարդկային գոյութեան
 Տունկի մը մէջ կը գտնուէր տակաւին .
 Երբ առանց ցնծութեան և առանց տանջանքի,
 Ծածկուած խոտերուն մէջ,
 Ամէն օր արչալոյսին, անդիտակցօրէն
 Ձիւ կը բանար արեւուն ճառագայթը .
 Երբ զարնան դալարագեղ մարգագեղանին
 Փոխ արուած զարդարանք մըն էի,
 Որոճացող կենդանի մը եկաւ վերջապէս
 Ձիւ ճարակելու :
 Այս կերպով, օր մը վերածուեցայ
 Մնունդի հիւթին, նախ կաթի և յետոյ արեան մէջ,
 Այսպիսով յառաջ եկաւ այն ուժը արգասաբեր,
 Որ, ցանկութեան մը տենդով,
 Ձիւ այս երկրին վրայ նետեց :
 Ո՛չ, չեմ յանդգնիր դատ վարել . —
 Հաւանութիւն տուի՛ արդեօք քու ծրագրիդ,
 Եւ ապրելու համար համաձայն եմ .
 Հարցուցի՛ր ինձի, ո՛վ Արարիչ,
 Թէ պիտի կրնա՞մ համբերութեամբ տանիլ
 Յաւերը բիւրաւոր բովանդակ աշխարհի,
 Ուրախութիւնները դիտելով անվհատ,
 Կ'արժէ՞ր արդեօք զիս ոչինչէ ստեղծել,
 Որպէս զի մի՛շտ, ամէն աստիճանի վրայ,

Նոր թշուառութիւններ զիս կրծեն ու լափին :
 Ընդ որ մարդիկ անփոյթ կը ծաղրեն, կ'այտանեն,
 կրծող ու մաշեցնող թախիծով ու ձանձրոյթով,
 Պէ՛տք է որ ես ընդհ մուրամ տակաւին,
 Քեզմէ՛ երբ իրաւունքս էր ունենայ :
 Ո՛չ, անհամբեր կ'սպասեմ,
 Որովհետեւ պարտաւոր ես փոխարինել ինձի .
 Դո՛ւն ինձի անմահութիւն պարտաւոր ես,
 Տե՛ս, ես կը պահանջեմ զա՛յն քեզմէ :

Վ. Ե. Բ. Զ.



ՀՀ Ազգային գրադարան



NL0169979

1910 (10) 1000